

Երազիր հայկական եկեղեցիի մը (ձախտամաս)

ՀԱՅՎԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ՄԸ Ի ԲԱՐԻՁ

ՄԲՆԳԻՔ՝ ՂՐԳՈՒՈՒՄ 1900Ի ՑԱՍՆԱՄԵՆԱՅ ՑՈՒՅՈՒՂԱՆԳԻՍԻՆ

(Ճարտարապետութեան բաժին)



«Շանգ-էլիզէի Մեծ Պալատին մէջ օտար ճարտարապետներու գործերուն տանամանայ ցուցանանդէսը կը պարունակէ շատ ուշագրուկտորներ որոնց մտաղիք ենք մեծ մասը ծանօթացնել մեր ընթերցողներուն ։

«Պիտի սկսինք օմանեան բաժինէն, ուր կը գտնենք ծրագիր մը մեզի բարիզցիներու համար կրկնակի շահեկան, այն պատճառով որ անոր հեղինակն եղող երկտասարդ ճարտարապետը, Պ. Արամ Թաթեան, մեր

Կեդրուեալից ազգային վարժարանին օտարազգի աշակերտներէն մէկն է, եւ թէ ան՝ իր յղացման մէջ՝ անմահուած է Բարիզը օժտելու շատ մասնայատուկ կրօնական շէնքով մը, «Սուրբ Աաչ» անուանեալ հայ եկեղեցիով մը, իր ծրագրին մասին, մեր պաշտօնակիցը հաճեցաւ մեզի տալ մէկ քանի ծանօթութիւններ զոր շահեկան կը նկատենք այստեղ ամփոփել ։


«Կրօնական ճարտարապետութիւնը գրեթէ ջրիստոնէութեան առջին դարերէն սկսեալ

Հայաստանի մէջ զարդ օցած է ։ Արդէն մեր ա-
րուեստը մինչև շատ յարդելի է եղած այդ եր-
կրին մէջ ։ Իւ հայազգի ճարտարագետներ ու
կառուցիչներ են որ կանդնած են մեծազայն
մասը այն պատաներուն որոնցմով կը հպար-
տանան Պոսփորի շքեղ ավանդները ։

«Հայոց եկեղեցական
արուեստը , որ մեզի
շատ քիչ ծանօթ է ,
տանկերոց ու տա-
նու մէկերոց գորե-
լուն յայտնուեցաւ
իրբեւ անանցում մը
ստանական ու բիւ-
զանշական արու-
եստներուն , ըսյց
ունենալով շատ մաս-
նաւոր նկարագիր մը ,
զրեթէ ոճ մը , նըր-
բութեամբ ու վայել-
չութեամբ համակու-
ած ։ Անի աւերակ-
ներուն մէջ կը գտնու-
ին կարև որ հատակ-
տորներ չէնդրու որ
վերոյիշեալ թուական-
ներուն կատուցուած են
Բաղրատունի թագա-
ւորներն ։ Այդ հատա-
կտորներու ուսումնա-

լի է այդ ճարտարագետութեան մէջ ամբողջա-
պէս բացակայ է մարդկային դէմքեր ու եւ ար-
ճանագործութիւն Քանդակեալ զարդերը պար-
զապէս երկրաչափական են ։ Թաչին կրկնուած
վերարտագրութիւնը անհնց արբական մոթիքը
կը կազմէ ։ Բազմնիրիւնութիւնը , շատ ժուժ-

կալ ։ գլխաւորապէս
կը ստացուի ճերմակի
վրայ սեւի ընդհանուր
զօրածութեամբ մը
և բազմերանց կոճա-
ծոյ զարեբու կիրար-
կուելով , մասնաւորա-
պէս զորչ ու զեղին,
գարեբու , որոնք շատ
առատ կը գտնուին
Հայաստանի մէջ ։
Ծածկոյթները կը
կազմուին պարզ քա-
լէ սակրով ։ Տանի-
ները իրարմէ տարբեր
հակողութիւններ ու-
նին հայկական ճար-
տարագետութեան մէկ
սկզբունքին կիշար-
կուածովը , ինչ որ
արդէն չէնքին սի-
լուէթը շարժումնայից
զարձընելու կընպաս-
տէ ։ Գլխաւորապարա-



գատակազիծ

մբու թիւնն է որ Պ. Թանթաճեանին մատակա-
րարած է ճարտարագետական տարրերը իր
այդ ծրագրած եկեղեցիին ։ զոր «լուսաւորչա-
կան» անունով կ'որոչէ ։

«Մանօթ է որ այժմ Հայոց մէջ երեք դաս-
անք կայ ։ Լուսաւորչական , կաթողիկ եւ բողո-
քական ։ Լուսաւորչական եկեղեցին է որ պա-
հեր է , զարեբուն մէջէն , հին Հայաստանին ճար-
տարագետական աւանդութիւնները , զոր կը փա-
փազին փայլուն իրարմով վերակենդանացնել
ու հաստատել այն շէնքերն մէջ որ Բարեղ պիտի
կանդրուի եւ որուն կատուցումը կը մաղթելինք
որ մօտալուտ ըլլար ։

«Պ. Թանթաճեանի ծրագրին քննութիւնը մեզի
թոյլ պիտի տայ ճանչնալ այս արուեստին մէկ
քանի մասնատակութիւնները , ճարտարագե-
տութեան եւ զարդարուման տեսակէտով ։

«Առաջ , կը նկատենք գլխաւոր ճակատամա-
սէն , (թէպէս շատ ճոխարար զարդարուած է ան)

կը սանձանուած է պարունակելու մեծ զանդակը ,
զոր սօնի օրերը միայն կը հնչէցնեն ։ միւս
զանդակները , որոնք ամենօրեայ հնչումներուն
կը ծառային , փոքր շարտակներուն մէջ տե-
ղաւորուած են ։

«Լուսաւորչական եկեղեցիներու ներքնամա-
սը ընդհանրապէս մութ է ։ Ելոյց հոն շատ մեղմ
չափով մը բաժնուած է ։ պատերը մութ գոյ-
ներով ներկուած են ։ արձանապօծութիւնը
բնաւ տեղ չունի հոն ։

«Պարթիթին առանցքին մէջ ու խորը ,
զետեղուած է աւազ խորանը , որուն վերեւ
կայտուած է պատկեր մը որ սօներուն հա-
մեմատ կը փորձուի -- Զատկի օրերուն , օրե-
նակի համար , այդ պատկերը Քրիստոսի
յարուժութիւնը կը ներկայացնէ ։ տարուան
օրերուն մեծագոյն մասը , պատկերը կը ներ-
կայացնէ Աստուածածինը , Յիսուս մանուկը
զերկն առած ։

«Աւագ խորանին աջ ու ձախ կողմը, գետնուած են երկու երկրորդական խորաններ Գրեգոր Լուսաւորչին անուամբ նուիրուած, եւ որոնց մէջ տարին անգամ մը պատարազ կը կատարուի : Սովորական պատարազը աւագ խորանին մէջ կը կատարուի : Սրբատունին մէջ, կը գտնուին նմանապէս խորաններ, մին Գարբէի հրեշտակին, միւսը Միքայէլ հրեշտակին նուիրուած . բոլոր խորաններն ալ յատկէն բարձր դիրքի վրայ կը գտնուին . կողմնակի սանդղակներով կը բարձրացուի անոնց առջեւ :

Զարգաւորումին մէջ, խորհրդանշանները բազմաթիւ են . այսպէս, ներքնամասին մէջ աճին կողմ պատկերացուած կը տեսնուին աղանձներ, իբրև Ս. Հոգւոյն նիթական կերպարանաւորումը, ետանիւններ որ Ս. Երրորդութիւնը կը ներկայացնեն, եւ որոնց մէջտեղը աչք մը գծուած է՝ յիշեցնելու համար թէ Աստուած ամէն բան կը տեսնէ Գմբէթին ներքեւ Հայր Աստուած պատկերացուած է սպիտակամօրուս ձերուհիով մը որ հրեշտակներով, ամպերով պաշարուած է : Զարգապատկերներուն մնացեալ մասը Ս. Գրքէն տեսարաններ կը վերարտադրեն :

Աւագ խորանի վերեւը, հինգ նկարներ կը ներկայացնեն Գրիստոսի չարչարանքները, յետոյ, Յարութիւնը, Վերափոխումը, չորս Աւետարանիչները եւ Աւետումը՝ գմբէթին ներքեւ :

«Յատակը մոզարճներով զարդարուած է, սրոնց մոթիֆները կը կազմեն ձուկներ, թռչուններ, ընդելուզուած ծաղիկներ : »

Լ'Արշիբիբիար Ա. ՏԻՒԲԻԻ (Թիւ 22, 2 Յունիս 1900)



Պ. Թալթանեանի այս ծրագրին վրայ ֆրանսական քննադատի մը կարծիքը մեր ընթերցողներուն հաղորդած ատեննիս . կ'իմանանք թէ մէկ քանի ուսանայ . եւ թրքահայ հարուստներ, պատասխանելով այն հարւերին զոր երկու տարիէ ի վեր Բարիլի թաղական խորհուրդը կ'ուզէր հայ հասարակութեան՝ Բարիլի մէջ հայկական մատուռ մը կառուցանելու համար, խտասցեք են կարեւոր գումար մը նուիրել որպէս զի եւ զպարտաւոր անյապաղ ու վախճարէն իրականանայ : Անուշտ այս պահուս հայ ժողովրդին համար մա-

տուռի մը կառուցումն շատ աւելի կենսական ու հրատապ պահանջներ կան գուհացնելու . բայց չենք կրնար յարաբերական գործակալութիւն մը չզգալ նորէն, իմանալով որ մեր հարուստներէն ոմանք, թէեւ իրենց դրամը չեն յօժարիլ նուիրել այդ կենսական պահանջներուն իրականացմանը, գոնէ բարեգործական հասարակ դիրքին ու յաճախ անընդատակ նուիրատուութիւններէն տարբերան մը ընելու տրամադիր կը սկսին ըլլալ, նպատակով ազգային շէնքի մը, տեւական ու օգտակար հաստատութեան մը հիմնադրումին : Բարիլի պէս տիեզերական կեդրոնի մը մէջ կանգնել հայկական ռճով սիրուն մատուռ մը, — փոխանակ մատուռի տեղ ծառայող արդի ողորմելի խցիկին— մէկէ աւելի տեսակէտներով օգտուէն գործ մըն է, իմաստով կանուցուած հայկական մատուռ մը : Ֆրանսացոց ոտանի մէջ կենդանի պապոցոյց մը պիտի ըլլայ մեր ցեղին ինքնուրոյն դրոյմին՝ իր յատուկ ճարտարապետութեամբն ու իր յատուկ գաւանանքովը ընորոշուած . եթէ մահմետականներէն առաջ, որոնք տասը տարիէ ի վեր մղկիթ մը կ'ուզեն կառուցանել Բարիլ եւ դեռ չեն իրագործած իրենց գաղափարը, Հայերն յայտելի իրենց հեկեղցին կառուցանել Սէնի ակունքներուն մօտ, բարոյական յաղթանակ մը տարած կ'ըլլայ մեր ցեղը : Այսպիսի ձեռնարկ մը պէտքէ անուշտ ամենամեծ խնամքով կատարուի, եւ չէնք, ինչ ըլլայ անոր յետաւսուելիք գումարը, արուեստի գործ մը պէտք է որ ըլլայ՝ Հայոց ճաշակին պատիւ բերելու հանգամանք ունեցող : Կ'իմանանք որ Պ. Թալթանեան իր ծրագիրը ներկայացուցելէ նուիրատու հարուստներէն մէկուն, եւ մեզ կը նուիրողն թէ ուսանայ ճարտարապետ մըն ալ Անի զբրկուրէ տեղւոյն վրայ ուսումնասիրութիւններ կատարելով ծրագիր մը պատրաստելու համար . Բայց քանի որ այսպիսի հաստատութեան մը կառուցման նպատակը տրամադիր հարուստներ կան, մենք կը կարծենք թէ անբառական ու պակասաւոր կ'ըլլար գործը եթէ միմիայն հաստուռ մը կանգնելով շատանար Բարիլի հայ թաղական խորհուրդը . մենք կը փափաքէինք որ մատուռին կից հիմնուէր նաեւ դպրոց մը եւ փոքրիկ քիւլա մը : Հայկական քիւլա մը կ'ակախար յափազանց զգալի է Բարիլի մէջ . Բարիլի Հայիքը իրարու հետ, եւ Ֆրանսացիները բարեկարգակ Հայերու հետ հաղորդակցութեան մէջ գնելու համար՝ քիւլա

մը անհրաժեշտ է : Իսկ զպրոցի մը կարեւորութիւնը պէտք չունինք բացատրելու . Մուրատեան վարժարանին փայտուն յիշատակները դեռ կենդանի են, եւ այժմ առուել ջան երբեք հարկաւոր է որ Բարիկ մէջ քոչէժ մը ունենանք . ուր ոչ միայն Բարիկի հայ դպրութիւն տղաքը, այլ եւս մական կողմէ եկած հայ պատանիները : Դասապատրաստական կրթութիւն մը եւ հայ դաստիարակութիւն մը ստանանք՝ Հասմալարանի ընթացքին հետեւելէ առաջ : Այս բոլորը ամենամեծ դիւրութեամբ կրնան իրագործել մեր հարուստները, եթէ ըմբռնեն որ իրենց անունը իրապէս աղքիկ երախտագիտութեանը արժանի զարճներու համար, հովին տարազնուած անշնանակ ու անիմաստ բարեգործութիւններու տեղ : այսպիսի անկորուստ ու բազմաբեղուն գործեր կանգնելու պէտք է որ նուրբին իրենց դրամը :

Ա. Զ.



Գերմանական փոքրիկ քաղաք մը մէկ երկու միջնադարեան քաղեղնապատ շէնքերով, շղթայակապ պարսպադռներով ու սեւ կաթնղիկեով մը որ արմատեայ երկնից տակ կը ցցէ իր զօթացի ճարտարապետութեան սուր սլաքները — ու յետոյ կարմրագոյն անոյշ էրկկնայույրը որ կու գայ մեղմիկ ծառայել խաղաղացեան քաղաքին վրայ : — անաթ է՝ ո՛ր տեսակ տեղատարան մը կը ներկայանայ աչքին առջեւ երբ անո՛ր կը խորհիմ : Եւ կը տեսնեմ զինքն անցնիլ արեւէն ոսկեգունած գետակին երկայնքը՝ Դորուն մէջ աճարանոցները վերէն վար զուարթ ստուերներն կը թափէին, հող տնկուած ծաղկեղատ թմբիներու զուգաչար կարգին տակ՝ որոնց ծայրերը կ'երթային հեռուն իրար միանալ : Նազելի աղջիկ մըն է ան՝ մանկական թեթեւ քաղաւածքով, ոսկեթուռ խրատար կ'աշխիհներ հաղի հազ հետք կը թողուն կողմուս այլ հարթ գետնին վրայ : Զեռքին մէջ կը հօծէ կապտոյ հովանոցակ մը եւ կարծես արեւուն անգամ պշրելով չ'արգիլել անոր՝ ճառագայթներուն որ զե՛մքը փայտայեն : Սիրուն, կու-

սական դուրեւ կը պատեն խարուխազոյն մշաակերպ մագեր՝ որ խողպեղեներ կը հանդն ամեն կողմանէ : Ու թշիկները կարմրուկ են, բերանն ալ աղջի նման, միամիտ նայուածքին մէջ չեմ գիտեր ինչ կայ ուրախ որ գրեթէ չարածնի աղջկան մը կերպը կուտայ անոր : Ան կը քալէ ժայպաւնները թոցնելով եւ ծածուկ տեղեր՝ շուրաժ, լուրջ, աչքը չորս դին՝ վեր կը քաշէ ծնկակապերը որ միշտ կ'իյնան : Կիչ ետքը կը կայնի շաղաքը մը մօտ, որուն փերփերացայտ անիւք սեւ ու ջրաթաթախ փայտերը կը ճճուայնէ : Անիւր կը ճախրէ ջուրը ծեծելով ու ոլորցնելով զայն եւ աղջիկը կը զուարճանայ անոր նորամտը եւ անդուլ մըս խրճանքը դիտելով : Ու ես կը մտնեմամ, կը բարեւեմ զինքը : Վասն ուրախութեան մը ազատարար ցոյց կուտայ ինչի եւ քորջ պէս կը սկսի զիս հարցուփորձ ընել :

Հիւանդ էի քայն ատեն, շատ հիւանդ, անմարգահադոր, տրտում : Մշտազգրկ ջղերս զիս կը խորշեցնէին ամենքէն : Կրելով անախուս տառապանքը որ նորահաս երիտասարդներու հողւոյն մէջ կը նստի, ինքզինքս սաստիկ սպերջանիկ կը զգայի եւ սակայն առանց բարուրք ունենալու : Ամենայն ինչ առիթ կուտար սիրտս մոլորեցուլ՝ արեւը որ պայծառ կը ցուր երկնից մէջ տեղ, ծառերը որ հեծեծագին շշնամար իրարու վրայ կը հակէին : Խառնազն կառուղ հեռասանը որ երկրի անհարթութիւնները կը սքօղէր, մարմրուք ճառագայթ մը որ անօր ամպի մը բեհեզը կ'երփնէր՝ այնպէս խոհեւր կը թեւադրէին ինձի որ ներքին այլայլութեամբ բազուկներս կը բանայի եւ անաղաղակ ճիչ մը կուրծքս ու կուկորտ կը յոգնեցրէր : Վասն զի համագոյնք գործելու ժամեթիւրը սաստիկ կը նեղէր իմ անջան եւ մտնուպատակ հողի . չորս դիւ կը նըշմարէի որորում բերաբարեւ արեջներու որ կը հիւսէին կենաց կապերն, այն կապերն որ մեզ ողջութիւնը բազալի կ'ընեն : Եւրժ ճաճանդներն որ մեր արևան մէջ թափանցող մեր զգայաբաններուն պարտաւանկ կարողութիւնները կը քաղմացընեն ու անոնց յօժարութիւնները կը քաղմացընեն, երկնից ու բնութեան գեղեցիկ պէսպիսութիւնը որ ակնապարհար նարսեմներով մեր ուշը կը յանկուցանէ եւ ապրելու կարտը զոր սարբիմարթեթամուշ մենք մեզի կուտանք՝ խորհրդածութեամբ եւ վերլուծութեամբ ստեակ մը հակազդեցութեան պատճառ կ'ըլլային եւ փոխանակ ինքզինքս